

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍՈՒԵԱՅ

ՈՒԹԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 19

15 Յունիս 1898



ԿՈՍՏԱՆԴ-ՇՈԽՎՈԼԻՑ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

Պայզ Ակ Ճամակու թէւ 20

1898

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

---

- 1 Ընտանեկան Աստեղաբաշխութիւն.
- 2 Յարաբերութիւն Աստուծոյ ընդ մարդկան և մարդկան ընդ Աստուծոյ.
- 3 Երկայնակեցութեան գաղտնիքներ.
- 4 Երկու մեծագին արձանազրութիւն.
- 5 Օրէնակը թամանեան ըստ ծիսի Անաֆիտայ.

# Պ Ա Տ Վ Ե Ր

Հ Ա Ն Գ Է Ս Կ Ի Ո Ո Ո Ո Ե Ո Յ

---

Ուրիշող Տարի

Թիո 19

15 Յունիս 1898

---

## ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՍՏԵՂԱԲԱՇԽՈՒԹԻՒՆ

( Նարունակութիւն տես թիւ 18 )

Է. 35. Երկրիս բառական եւ յառաջացման շարժմանքն իմ են նոյն ուղղութեամբ չեն կատարուիր. — Հնար է թէ զժուարին խնդրոց առջեւ կարծես զՔհզ, Սիրելիս. այնպէս չէ: Եթէ Դու ուշադիր ըլլաս՝ ես ալ պարզ՝ ամենայն ինչ զիւրին է:

36. Երկրիս կրկին շարժմանքը նոյն ուղղութեամբ չեն ըստով՝ կը հասկընանք մակարդակի ուղղութիւնն Մակարդակն (plan) մակերեւոյթ մէկ՝ որոն վրայ ամեն ուղղութեամբ կը ըստնք ուղիղ զծեր զծել. ինչպէս է ջրոյ մակարդակ երեսը,


37. Հիմայ տեսնենք թէ ինչ ըստի է այդ, եւ թէ ինչո՞ւ այդպէս է:

Յաջորդ Ձեւ 4ի մէջ կը տեսնես Երկրս, ուշ զիր, Հասարակածն ծոած է. հասարակածին շրջանակը ծիր խաւարման կոչուած շրջանակին մակարդակին վրայ հակած է. ասոր վրայ կը կատարէ Երկրս իր տարեկան շրջանը, նետին ուղղութեամբ. այս շրջանակը Երկրիս ծիրը կը կոչուի, կամ ինչպէս ըսինք՝ քերատանե. Երկրագնախն հասարակածին մէջ նշանակուած նետն՝ Երկրիս իր առանցքին վրայ կատարած շրջանին ուղղութիւնն ցոյց կուտայ:

Հասարակածին եւ իր ծիրին ձեւացուցած անկիւնն է 230, 28' միջին հաշուով. կրկնանք ուղիղ անկեան քառորդն համարել:

Ը. 38. Ենջո՞ւ համար երկրիս վրայ տմեն տեղ եւ միշտ ցերեկ եւ զիշեր հասասար չեն . — Բառձէս ըստ բաւականին գաղափար մը կազմեցիք՝ թէ երկրագունսու ծիր խուարման կոչուած թերատածեւ շրջանակին վրայ պատյա կ'ընէ տարուան մը մէջ Արեւուն չուրջը . միանդամայն տեսուր՝ որ հասարակածն այդ թերատածեւին վրայ հակած է. այժմ պիտի տեսնենք՝ որ այս եւ ուրիշ պատճառու մը զիշեր եւ ցերեկ հաւասար չեն երկրիս վրայ:

39. Տարին չորս եղանակ ունի. Գարուն, Ամառ, Աշուն, Զմեռ. այս չորս եղանակներն օրուան զանազանութեան պատճառ են: Այս ամենուն բացատրութիւնը կ'ուզեմ հոս զնել:



Ձեւ 4


40. Դիտէ լաւ յաջորդ պատկերը Ձեւ 5 : Արեւն երկրէս յանհունս հետի կեցած՝ կը լուսաւորէ երկիրս:

Ե Ե' հասարակածն է, հակեալ. եւ զիտենք որ Բ տուանցքն է, որուն վրայ օրուան մէջ անգամ մը կը զանայ:

Վերին Ե Բ' կիսագունսաը հիւսիսայինն է, վարինը՝ հարաւային: Գունատին ա Ե Բ' կողմի լուսաւոր կիսագունսան է, իսկ ա Ե' Բ' կիսագունսան՝ խուար: Հիմայ քննենք . Երկրագունսա նետին ընթացքով կը զանայ. տես ի թ եւ զ պ զծերն որ գնդին քառորդն են զրեթէ՝ օրուան մը մէջ կը շրջին. բայց ի թ աւելի վտքը է քան թ ի՛, նոյնպէս զ պ պզտիկ է քան պ գ'.

որ է ըսել՝ թէ պատկերին ցոյց տուածին նոյելով՝ հիւսիսային կիսագնածին վրայ ցերեկներն զիշերունէ աւելի կարճ են. Երբ այս այսպէս է՝ հարաւային կիսագնածին վրայ բոլորովին հակառակն է. գուն զի նոյէ պատկերիդ վրայ՝ լոյսը աւելի է հոն.

41. Քիչ առաջ ըսի՝ թէ Հասարակածին եւ ծիր խաւարման մակարդակներն իրարու հակած են, որով Երկրիս բեւեռներուն տուանցքը նոմանապէս հակած է զէպ ի այդ ծիրն. այս ծոռաթևան կամ հակման չափը՝ կրնանք անփափիս ենթագրել. որով Երկրիս լուսաւորուած չրջանակածեւն միշտ իր ծիրին ուղղահայեաց ըլլալով՝ կը հետեւի թէ թաւալման առանցքն չըկրնար բնաւ. այդ լուսաւոր չրջանակին հետ Հասարակածին եւ թերատածեւին կազմած անկիւնէն մեծ անկիւն ձեւացունել. մինչդեռ՝ ինչպէս պիտի տեսնենք՝ կրնայ երբեմն նոյն մակարդակին վրայ գտնուել:



Ձեւ 5

Մեր պատկերին մէջ ԲԿ ա անկիւնն եմէ ամենէն մեծն ենթագրենք. այս կէտին կը հասնի Երկրագունաս՝ երբ ցերեկն տանինէն կարճն է. այսինքն մեր կիսագնածին վրայ՝ Զմեռնային Արեալարմին. մինչդեռ նոյն ժամանակ հարաւայինն ունի Սամանային Արեալարմ. ամենէն երկար ցերեկն:

Յեայ պիտի տեսնենք՝ որ երկրորդ զիրքն առօր հակառակը ցոյց պիտի տայ, հիւսիսային եւ հարաւային կիսագնգերու վրայ:

Բեւեռներուն վիճակը պատկերէն կը հասկըցուի. մին 24 ժամ զիշեր, միւսն 24 ժամ ցերեկ ունի:

Եթէ պատկերը ուշագիր քննուի՝ պիտի տեսնես՝ որ ԲԿ ա անկիւնն ինչ փոփոխութիւն ալ կը՝ Հասարակածն միշտ կիսով լուսաւոր է. որով հոն գտնուող որ եւ է անդ 12 ժամ զիշտ շեր 12 ժամ ցերեկ ունի միշտ:

42. Ի՞նչ կ'ըլլայ ուրիմն եթէ ենթաղրենք թէ Երկրիս առանցքը ուզգահայեաց ըլլար իր գծած թերատաճեւին։ Դիւրաւ կը հասկըցուի՝ թէ այդ պարագային մէջ հիւսիսէն դէս ի հարաւ՝ ալսինքն մի բեւեռէ մինչեւ միւսն կէս գունդն հուասար լուսաւորուելով՝ Երկրագնտիս վրայ ամեն տեղ զիշեր եւ ցերեկ միշտ հաւասար պիտի ըլլար. այսինքն գտրնան եւ աշնան նման եղանակ մը. որով հասարակածէն դէս ի բեւեռ տատիճանաւորեալ պիտի ստակուէր ջերմութիւնն. ոչ Այրեցած գօտին այն տօթն ու տապն պիտի ունենար, ոչ բարեխառն գոտին այն տօթակէզ եւ ցրտակէզ օրերն, եւ ոչ ալ Սասուցեալ գօտին մշտնջենաւոր սառնակոյտն։ Վասն զի կանոնաւոր տեռոզութեամբ արեղական ջերմութիւնն պիտի տմոքէր զայն։

43. Գիտենք որ մարտի եւ սեպտեմբերի 22 ին զիշեր եւ յերեկ հաւասար է. ուրիմն կրնանք կարծիլ թէ այդ օրերուն Երկրիս առանցքն ուզգահայեաց ըլլայ իր թերատաճեւին։ Կըրնանք կտրծել, այլ ուզիզ չէ։ Ռւատի ըսեմ հիմաց, որպէս զի չմոռնամ. Երկիրս որ իր թերատաճեւ ծիրեն վրայ հակած է 23<sup>0</sup>, 28' աստիճանաւ, իր Արեւուն շուրջ կատարած շրջանին ժամանակ միշտ անսփախիս կը պահէ զայն այնպէս. Աչքով կրնանք տեսնել զայն, եկուր, այս զիշեր եթէ պայծառ է օդն ելլանք միւտսին գուրս, նայէ վեր, երկինք, համաստեղութիւն մը կայ եօթն աստղերով սայլի մը նման, Փոքր սայլ կամ Փոքր արջ անուամբ, ամենէն ծայրի փայլուն աստղն Բեւեռային աստղ կը կոչուի. այդ ամբողջ տարին անշարժ կեցած է իր տեղն, մինչդեռ քովինները անոր շուրջը կը գտնան, աարւոյն օրերուն հետ. ըսել է թէ Երկրիս առանցք կոչուած մասցածին զիծն այս աստղին ուզգութեամբն է. որուն վրայ կը զանայ Երկիրս։ Այս ըսուածը լաւ եւս հասկնալու համար ուշ զիր ըսելիքիս։ Երբ գնդակ մը իր առանցքին վրայ դառնայ՝ տունցքն անշարժ է, զիտես, արդ, ըստ երեւութիւն ամբողջ Երկինքն 24 ժամուան մէջ շրջան կ'ընէ, կը զառնայ գնդակի մը նման։ բայց Բեւեռային աստղն անշարժ կեցած է. ըսել է թէ Երկրագնդին հիւսիսային առանցքն է այն, բայց վասն զի Երկինքն անշարժ է։ եւ Երկիրս կը չըի, միշտ Բեւեռային աստղն անշարժ կենալով, ըսել է թէ այդ աստղն Երկրագնտիս հիւսիսային բեւեռին ձիշգ ուզգութեան վրայ է։ որով կ'ըսենք թէ առանցքն հոն հաստատուած է։

44. Երկրիս առանցքին այս հաստատուն զիրքն եթէ լաւ

չըմբռնենք՝ չենք կրնար պարզ պարզ ըստո՞նել և զանակներու զանազանութիւնն եւ իրենց կարգաւ յաջորդութիւնն, որ օրեւուն տեւողութեան արզիւնքն է:

45. Սակէց առջի պատկերին մէջ Արեւն Երկրիս ձախ կողմն էր. հիմայ (Ձեւ 6) աջ կողմն է, վասն զի Երկրու իր տարսկան կէս շրջանն ըրած է. զիաէ որ առանցքն իր զիրքն հաստատ պահած է, զէս յաջ: Ահա հիմայ հիւսիսային կիսագնալին վրայի ն և կէտերն առաջուան հակառակ աւելի լոյս ունին, մինչդեռ ն' ա՛ նախկին երկայն զիշերներն աւելի կտրծ են: Այսպէս հարստաւային կիսագնալին վրայ լոյսն պակսած է, մինչդեռ խաւարն՝ (այսինքն զիշերն) երկարած: Հիւսիսային թեւեռն 24 ժամ հիմայ ցերեկ ունի, ընդհակառակն է հարստաւային թեւեռն Երկրիս այս ձեւն՝ յորում ա՛ Բ' լուսաւորութեան զիծն իր առանցքին հետ հակման ամենէն միծ անկիւնը կը կազմէ՝ Ամառնային ա-



Ձեւ 6

թեւաղարձին կը պատահի մեր կիսագնալին համար, (Յունիս 21), իսկ հարստաւային այն տաճն Զմեռնային արեւադարձ (Դեկտեմբեր 21) ունի: Այս պատկերս տառջին պատկերին բոլորովին հակառակն է. վասն զի ամառ եւ ձմեռ հակառակ են իրարու:

Այդ երկու հակառակ և դժմանակներու մէջ ունեցած հակառակ կիմայքն մաքերնիս ընթելով՝ այս երկու վերջին պատկերները զիանք անդամ մ'ալ: Երկրիս առանցքն՝ որ թերատաձեւին (տարեկան Արեւուն վրայ զծած շրջանակին) վրայ հակած է՝ միշտ նոյն ուղղութիւնը պահելով՝ Արեւուն շրջանը կատարած ժամանակ՝ ձմեռն Արեւուն հակառակ կողմը կը թուզաւ հիւսիսային ընւեռն, ինչպէս կը աւեսնուի առկէ առջի պատկերին մէջ. իսկ ամառն՝ նոյն ընւեռն զէսլ յԱրեւ հակած է:

Այս պատճառաւ բեւեռները փոփոխակի վեց ամիս չարունակ ցերեկ ունին եւ վեց ամիս անընդհատ գիշեր:

46. Այլ եւս պարող անդրադարձութեամբ կրնանք ըմբռնել՝ թէ ի հարկէ տարւոյն մէջ երկու անգամ միայն Երկրիս մակերեւութին վրայ ամեն տեղ զիշեր եւ ցերեկ հաւասար պիտի ըլլան: Անզրադառնանք. հիւսիսային կիսագնտին վրայ ամենէն կարծ ցերեկն Դեկտեմբերի 21 ին ըլլալով, (որով ամենէն երկայն զիշերն,) եւ ամենէն երկար ցերեկն Յունիսի 21 ին որ է ամենէն կարծ զիշերն, կ'ունենանք վեց ամիս: Դեկտեմբեր 22 էն ցերեկները կ'ըսկոին երկարիլ. եւ վասն զի Երկրիս ընթացքը ծիր իսաւարման գծին վրայ (թերատաձեւ) կանոնաւոր է եւ միօրինակ՝ երբ կը համին Մարտի 20<sup>o</sup> ցերեկները զիշերուան հաւասարած կ'ըլլան: վասն զի երեք ամիս ետքը՝ Յունիսի 21<sup>o</sup> ամենէն երկայն ցերեկն է: Մարտի 20<sup>o</sup> Գարնան գիշերահաւասար կը կոչուի. զիշեր եւ ցերեկ 12 ժամ, եւ Գարուն կ'ըսկոի: Այլ բեւեռներն այսպէս չեն. վասն զի գիտենք որ Երկրիս առանցքը հակած է:

Յունիսի 21 ին ամենէն երկայն ցերեկն պիտի սկսի ետ դառնալ. ճիշգ վերի ըսածնուս պէս վեց ամիս ունինք զէպ ի Դեկտեմբեր 21. երեք ամիսէն՝ որ է Սեպտեմբեր 22<sup>o</sup> ցերեկներն զիշերուան կը հաւասարին. 12 ժամ երկուքն ալ. եւ այն օրն է Աշնան գիշերահաւասար: Բայց բեւեռներն այսպէս չեն. ինչպէս ըսկնք: Այլ եւս մինչեւ Դեկտեմբեր 21 զիշերներն աւելի երկայն են. իսկ այն օրն ամենէն երկայն զիշերն եւ ամենէն կարծ ցերեկն ունինք մենք հիւսիսային կիսագնտին վըրայ: Ապա նորէն վերի ըսածնիս կ'ըսկոի:

(Շարայարելի)

## ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԲՆԴ ՄԱՐԴԿԱՆ

իւ

## ՄԱՐԴԿԱՆ ԲՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ



Մ Ա Ս Ն Բ.

(Շարունակութիւն տես թիւ 16)

Այս հիմնական ճշմարտութիւնո լաւ մը ապացուցած կարծելով՝ ըստ որում ոչ Պղատօնական սխալ եւ տկար եւ ոչ ալ Ռոզմինիի ենթադրական եւ անհիմն փաստերուն վրայ հիմնեցինք դայն՝ ոչյլ ճշմարիտ փիլիտոփալութեան եւ յատկապէս հըրեցտակային Վարդապեհային անխախտ եւ անձողոպելի տրամաբանութեամբ հետեւցուցինք դայն ամննաստոյգ եւ ամենայայտ ճշմարտութիւններէ. այժմ աստանով կերպով կրնանք մատչիլ ի խորհրդածութիւն յարաբերութեանց՝ զորս մարդն ունի առ իւր սանեղիչն Աստուած։

Լաւ կը վկայէ մեր սիրան թէ որն եղած է մեր առաջին ծանօթութիւնն՝ երբ մասւոր բանին լոյսն ծաւալելով ճառագյթարձուկ շողշողմամբ՝ թէպէտև տկար կերպով սկսաւ ցուլալու ի մելու նոյն սիրան կը վկայէ նաև թէ ինչ զգացմունք եւ իդձ էր՝ որ զինքն զառաջինն զրաւեց. Եւ ասկէ վերջը չըկրնար չշլկայել նոյն սիրան թէ ինչ երախտեաց յարաբերութիւններ յայսնեց մելու այս առաջին ճանաչողութիւնն առ այն առաջին ծանօթեալ աստրկայն ըստ տարբերութեան փոխազարձ յարաբերութեանց, զորս այն ծանօթեալ առարկայն մեր զիտնալին իսկ առաջ ունեցեր էր մեզի հետ։ Առաջին զազափարն որ մանկուայ մը մտաց մէջ կը ծաղի է նոյն ինքն ծնողաց զազափարն, որ ճանաչողութեանց հետեւելով սրտի փափախումն կը ստիպէ զմանուկն որ սիրէ իւր ծնողքն, այս սէրն է ամփոփումն այն ամէն պարտաւորութեանց առ ծնողս, որք յետոյ կամաց կամաց կը պարզուին։ Արդ կայ առաջին անսանեղ ծնող մը ընդհանուր ախեղերաց, զոր արդէն ծանօթեցինք

մեր բանակցութեան առաջին մասին մէջ։ Արդ երբ այս ծնողն իրը ծնող այն իրեն առ մեզ ունեցած քաղցր յարաբերութիւնն ներով կը ներկայանայ մեր մտաց առջեւ՝ չղաղար արդեօք նոյն այն մանկութեան սիրոյ ձայնն՝ որ աւելի ուժգին կերպով մեզ առ Աստուած կը հրաւիրէ, եւ այս սէրս չքաշե՛ր արդեօք զմեզ առ այն բարձրագոյն էակն Յայտնի է որ այսպէս պէտք է ըլլայ քանի որ ճշմարիտ ճանաչողութիւնն չէ խանդարած։ որովհետեւ եթէ կամ Աստուածոյ զոյութեան վրայ կամ անոր է ութեան եւ միանդամայն առ մեզ ունեցած յարաբերութեանց մի անդամ որ խանդարուելու եւ շփոթելու ըլլայ, խառնակ եւս կը լինի սրտի իզձն եւ տարբեր անոր ձգումն առ Աստուած։ Ասկէ յայտնի կ'իրեւի թէ ինչպէս մեր բանակցութեան առաջին մասին մէջ՝ որպէս եւ երկրորդ մասիս առաջին զրութեանն մէջ ցուցուցած ճշմարտութիւննիս անդամ մը որ ընդունուելու ըլլայ, ինչպէս եւ պէտք է որ ընդունուին, կը տանին մարդու միտքն ի խորհրդածութիւն թէ զոյութեան եւ թէ որպիսութեան այն յարաբերութեանց՝ զորս ինքն այս զրութեանն մէջ զանուելով կը համարի թէ ունենայ։ Ասկէ ահա մենք ալ չենք ուզեր այս բնական բերմանը դէմ անտարբեր մնալ, այլ միտ զնելով անոր, կը հաստատենք հետեւեալ զրութիւնն.

Մարդս է ի յարաբերութեան ընդ Ասսուածոյ իբրեւ ընդ վերջին իւր միմիակ վախճանին։

Նախագիտնիք առաջին . Վախճանն կրնայ նկատուիլ իր եզր եւ իր պատճառ։ Իրը եզր է այն՝ յորում գործողին բաղձանքն կը հանգչի։ Իրը պատճառ է այն՝ որուն ազգմամբն եւ զրութեամբը գործողն կը զործէ։ Արդ մենք վախճանն առաջին նկատմամբ պիտի մտածենք։ Իսկ որովհետեւ վախճանն չբաղձացուիր մինչեւ չճանչցուի, զի «Ոչնչէ կամեցեալ, մինչչեւ է ծանուցեալ» (Nil volitum, quin præcognitum) ուստի եւ վախճանին ծանօթութիւնն անոր ստացմանէն առաջ է։ Եւ իրը ծանուցեալ վախճանն կը հանդիսանայ պատճառ գործողին, իսկ իրը ստացուելիք կամ ստացեալ է եզր առ այն ուզեալ գործողութեանց։ Եւ որավիճակը իրին կողմանէ վախճանն կը կայանայ միշտ առարկայի մը վրայ, եւ որովհետեւ առարկայն ճանչցուելէն առաջ կայ՝ ուստի եւ կ'ըստի թէ իրականալիս առարկայական նկատման տակ վախճանն առաջ է։ Իսկ ենթակային նկատմամբ իրը ասկէ ստացուելիք վախճանն ամենավերջին եղըն է։ այս գիտողութիւններէն է որ ի զործածութեան

Ե վիլիսոփայից քով հետեւեալ սկզբունքն և վախճանն ի գիտաւ որութեան տոաջագոյն է, իսկ յետնագոյն է ի գործողութեան (Finis in intentione prior, in executione posterior)։ Բայց վախճանը ըլլալով այն եղբն առ որ կը զիմնն գործողի մը ամեն գործողութիւնները՝ եւ յորում վերջնականապէս կը դադարին բնականօրէն նոյն գործողին հակմանցն ալ յագեցուցիչ սահմանն ըլլայ. եւ որովհետեւ ի մարդու գործողութեանց շարժիչն եւ հակմանց աղբարեն է կամքն, ուստի վախճանն ըլլալու է կամաց ալ լիացուցիչ եզր մը։ Արդ այն առարկայն առ որ կամքն իբր կամք կը հակի է նոյն ինքն բարին. քանզի կամք հարոցութիւն մ'է, որ զմուաւոր բազծանքն մարդոյն կ'ուզգէ առ բարին, եւ բարին է միայն որ կրնայ կամաց լիացուցիչ եզր մը ըլլալ։ Ուստի կը խնդրուի որ վախճանն եւ բարին թէպէտեւ զաղափարով տարրեր բայց առարկայապէս նոյն ըլլան՝ եւ այնպէս որ կարենայ ըսուել ինչ որ վախճան է՝ բարի է, եւ ինչ որ բարի է՝ վախճան է։

Նախագիտելիք երկրորդ. Բայց մեր միտքն ըլլալով վերջին վախճանին վրայ խօսիլ՝ անոր յատկութիւնները որոշերու ենք։ Առաջին յատկութիւնը այս վախճանի իս է որ այսպէս վերջին ըլլայ՝ որ առ այլ վախճան մը չկարենայ ուզզուիլ, եւ այս էական է, որովհետեւ առանց անոր վերջին չկրնար անուանիլ։ Այս յատկութիւնէն կը հետեւի որ միմիակ ըլլայ, քանզի ինքն ձեւականապէս իբր վերջին նկատուելով չկրնար բազմաթիւ ըլլալ, քանզի ասանց մէջ ալ կարդ խնդրուելով կամ մէկը միւսին ստորադրեալ ըլլալու է, եւ կամ հարկաւորապէս մէկը զմիւսը վերջնութեան յատկութենէն եւ ձեւէն մերժելու էր մնալով ամենքն ալ վերջին, որ հակասական է։ Ասկէ զատ վախճանն, ինչպէս վերը ըսինք, փոխադարձ յարաքերութեանց մէջ գտնըւելով այնպէս որ բարին վախճան ըլլայ եւ վախճանն բարի բնականօրէն կը խնդրուի որ վերջին վախճանն ալ վերջնական կերպով բարի ըլլայ, եւ միանդամայն վերջնական կերպով լիացուցիչ կամաց եւ բազմանաց ընդհանուր մարդկութեան. ուստի եւ ըստ ինքեան եւ գերազանց կերպով բարի ըլլալու է։ Ասկէ կը հետեւի որ մարդուս ձեւն ալ անման ըլլալով անման եւս ըլլայ սոյն բարիքն, առ որ կը պահանջուի թէ այս վախճանն բացարձութապէս հարկաւոր ըլլայ։

Այս նախագիտելիքներէն վերջը ընդհանուր դրութիւնն կը բաժնինք ի զանազան առաջարկութիւնս.

ա Պետք է տրուի վերջին վախճան մը.

բ Այս վերջին վախճանն զկարենայով կայանալ արարածական եւ սահմանեալ առարկայից մէջ, միայն Աստուած կըրնայ ըլլալ եւ է.

ա) Մասն այսպէս կ'ապացուցանեմք.

1. Ինչպէս պատճառաց մէջ այսպէս եւ վախճանաց կարգին մէջ դասակարգութիւն մը դասուելով ստորինն բարձրադոյնէն կախում ունի. ուստի եւ ինչպէս պատճառաց մէջ այսպէս եւ ի վախճանն յանահնմանո չերթցուիր Ուրիմն հասնելու է վախճանի մը՝ որ առ ուրիշ ուղղեալ ըլլայ, եւ այս է վերջինն:

2. Կամաց ձեւական առարկայն ըլլալով բարին միշտ բարւոյ նկատմամբ կ'ուզէ ինչ որ կը բաղձայ : Սրդ ինչպէս կայ մասնաւոր բարիք, այսպէս եւ սկզբք է դասուի ընդհանուր բարի որուն բարութեան հաղորդակցութեամբ բարի կարենան ըսուկի անոնք որ բարի են, բայց այսպիսի բարի մը ըստ ինքեան բարին կրնայ ըլլալ : Սրդ բարին էակին հետ կը փոխադարձուի ըստ բնազմացական սկզբան . (En convertitur eum bono). ուստի այն կրնայ ըստ ինքեան բարի ըլլալ, որ ըստ ինքեան էակ է : Իսկ միւս կողմանէ զիտենք որ վախճանն բարւոյ հետ կը փոխադարձուի : Ուստի ինչպէս կայ ըստ ինքեան էակ մը՝ այսպէս պէտք է ըլլայ ըստ ինքեան բարի մը : Սրդ վախճանն է ըստ ինքեան բարի, որ եւ մի միակ կրնայ ըլլալ ինչպէս վերը ըսինք: Ուստի եւ կայ վերջին վախճան :

3. Ինչպէս ամեն մէկ անհատ մէյմէկ վախճան ունի, այսպէս եւ ընդհանուր մարդկութեան վախճան մ'ըլլալու է. քանզի որպիսի է ձեւն՝ այսպիսի է վախճանն՝ ըստ բնազմացական սկզբան . (Qualis forma, talis finis), իսկ արդ ընդհանուր մարդկանց ձեւն զիւրաքանչիւր մարդ ի մի բնութեան միացընելով՝ կը պահնջէ որ այնպիսի եւս ըլլայ վախճանն՝ յորում կարենայ միացնել զամենայն մարդիկ, այսպիսի վախճան մ'ալ այն է միայն որ կրնայ լիացուցանել եւ յաղեցնել ամեն մարդկանց բաղձանքն. բայց այս աւեսուկ վախճանն միայն ըստ ինքեան բարին կրնայ ըլլալ, որ է վերջին վախճանն Ուրեմն վերջին վախճան կայ:

բ) Մասն այսպէս կ'ապացուցուի:

1. Վերջին վախճանն պէտք է ըլլայ մի միակ, հարկաւոր, եւ ըստ ինքեան եւ լիապէս յագեցուցիչ բարի, իսկ արդ արարածական առարկայ մը կամ շատերն ալ ի միտօին ըլլալով սահ-

մանեալ եւ պատահական էակներ են, ուրեմն եւ վերջին վախանն ասոնց մէջ չկրնար կայանալ:

2. Արարածական առարկաներն՝ յորս կրնայ զրուիլ վերջին վախանն, են բարիք հոգւոյ, բարիք մարմոյ եւ բարիք բաղդի: Իսկ արդ չկրնար կայանալ առաջնոյն մէջ. քանզի երկու տեսակի են այս հոգւոյ բարիքները, այս է՝ մտաց եւ կամաց Արդ մտաց բարիք դոր օրինակ հանճար, զիտութիւն, միշտ եւ ամենէն եւ կատարեալ կերպով չկարենալով ստացուիլ չկրնար վերջին վախանն կացուցանել Նոյնպէս եւ կամաց բարիքն այս է առաքինութիւնն՝ ուղղեալ ըլլալով ինքն եւս առ բարձրագոյն բարիք մը, եւ ոչ ամեն առաքինութիւն կարենալով ամենէն ստացուիլ չկրնար յայսմ եւս կայանալ վերջին վախանն:

Աւելի դիւրին է ցուցունելն թէ վերջին վախանն եւ ոչ կը կայանայ ի բարիք մարմոյ. այս է զեղեցկութեան, զօրաւորութեան, հաճոյից, եւն. Որովհետեւ ասոնք նախ ընդհանուր չեն ամենուն. երկրորդ յարատեւ չեն, եւ կորստեան ենթակայ են. երրորդ մարդուս կամաց հակումը լիովին չեն յագեցներ: Ուստի եւ ըստ ինքեան բարիք չեն:

Նոյն ապացոյցներն կրնան կրկնուիլ նաև բաղդի բարեաց համար, այս է, հարստութեան, պատոյ, եւն. Որովհետեւ ասոնք ալ առ այլ ուղղեալ ըլլալով չեն բարիք ըստ ինքեան բայց եւ ոչ իսկ ընդհանուր են որ եւ իցէ մարդուն, եւ չեն ալ կրնար ըլլալ, մանաւանդ որ ասոնցմէ եւս դիւրաւ կրնայ դրկուիլ նոյն ինքն ստացողն Ուրեմն ստոյդ է որ եւ ոչ մի արածական եւ սահմանեալ առարկայի մէջ կրնայ կայանալ վերջին վախանն:

Որուն կը յաւելունք թէ Միայն Աստուած կրնայ ըլլալ են ի վերջին վախան մարդոյ:

Որովհետեւ վերջին վախանն, ինչպէս տեսանք, պէտք է ըլլայ միմիակ, ըստ ինքեան բարի, հարկաւոր եւ վլովին յագեցուցիչ եւ ոչ առ այլ ուղղեալ բարի մը: Արդ այս բարի յատկութիւններն միայն Աստուածոյ վրայ կրնան ստուգուիլ. քանզի ինքն է միմիակ էակն, նա իսկ ինչպէս կ'ըսէ Ս. Թովմաս՝ է զերագանցօրէն միակ. քանզի է զերտպանցօրէն պարզ եւ անխառնակ էակ մը: Եւ ըստ ինքեան բարի, զի է ըստ ինքեան էակ, իսկ էակն կը փոխարարձուի բարեոյ հետ: Ուրեմն է միանդամայն ըստ ինքեան բարի է հարկաւոր, վասն զի ինչպէս Ս. մասին մէջ յիշեցինք, ինքն ըլլալով առաջին պատճառ շար-

ժիչ եւ արարիչ ոչ շարժեալ եւ ոչ արարեալ՝ չէ պատահական էակ մը, որ կարենայ ըլլալ եւ չըլլալ, այլ է հարկաւորապէս, էր եւ պիտի ըլլայ: Լիովին յագեցուցիչ բարի մ'է, զի է անսահման կերպով բարի՝ ըլլալով անսահման էտկ մը, որուն հետ բարին կր փոխագարձուի: Աստնցմէ յայտնի է որ եւ ոչ կրնայ ըլլալ առ այլ ուղղեալ: Քանզի եթէ այսպէս ըլլար Աստուած չպիտի կարենար մնալ այն անսահման եւ ամենաբարի էտին: Որ Աստուած համար էտկան են: Աւոտի կը մերջացնենք որ միայն Աստուած կրնայ ըլլալ մարզուս վերջին եւ միմիակ վախճանն:

(Շարայարելի)

ՊԱՂՏԱՍԱՐ ԳԱՍՍՊԵԱՆ

Աշակերտա, մ. Լ. Հայկ. Վարդելի

## ԵՐԿԱՅՆԱԿԵՑՈՒԹԵԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

(Շարունակութիւն տես թիւ 18)

Բ.

Եւ, նախ քան զամենայն, ստո՞յդ է միթէ որ մնաք չկարենանք ապրի 100 տարիէ աւելի: Ի՞նչ ցաւողի բան է որ մին այն մարզասէրներէն որոնք մարդկութիւնը ոփրել կը խոստովանին, մտածած չըլլայ տսոր հակառակին համոզիեր ասլացոյցները: Որովհետեւ կեանքը այս արտասուաց վայրին մէջ բարիքներու ամենամեծն ըլլալով, քաղցր բան մը պիտի ըլլար զիտնալ հաւաստեօք որ իւր սահմաններն կարծուածէն շատ աւելի մեծ եւ ընդարձակ են: Աստուածապարզիւ կեանքը խոտող արհամարհողներու կարծիքն ի՞նչ կարեւութիւն կրնայ ունինալ: այս տեսակ յունեւես փիլիսոփայներու՝ մանաւանդ իմաստակներու ըրբոնումէն միշտ գեր ի վերայ է մոզովուրզներու երջանկութիւնը: Շօբէնհաւ էրներ չին կարող հիմնովին այլայլով մարդկութեան բնքնածին վառվաքը: Կեանքը գերազոյն բարիքն է զոր Տէրն կենաց եւ մահու չնորհած է մարզուս, կոչելով զնայունչէ ի կեանու, որոյ պահպանութիւնը խղճամիա օրէնքներով հրամայած եւ ամրափակած է: Թողունք ուրեմն իրենց՝ կար-

ծելք թէ կեանքը դշբաղութիւնն մը ըլլայ , ևւ մարդկութեան մեծազոյն մասին սփոփանք մը մատուցանենք հաստատելով որ կեանքը հաստրակօրէն կարծուածէն շատ աւելի տեւական կրրնայ ըլլալ , ևւ չէ բնականաբար այնքան բեկանուա եւ առօրեայ որչափ կը կրկնուի շարունակ , ի բաց առեալ՝ յաւիտենաւ կանութեան հետ համեմատութիւնը :

Մարդկային կենաց սահմանին խնդիրովը զբաղող զիտնոց մեծազոյնը՝ Հալլէրի խուզարկութեանց համաձայն (<sup>(1)</sup>) , մարդը տմինէն աւելի երկայն ապրող կենդանիներէն է , իւր կենաց ծայրագոյն սահմանն ո'չ թէ 90-95 տարի է , այլ 200 տարի , իւր կարծեաց հաստատութեանը համար յառաջ կը բերէ երկու երկայնակեացներու դէպքը , որոնց մին ապրելէ զադրեցաւ 152 տարեկան , միւսը 169 տարեկան . երկուքն ալ մեռան արկածով :

Առաջինը , Թովմաս Բարր , 152 տարիներէ ի վեր կ'ապրէր իւր Երօսի կոմսութեանը մէջ , երբ Կարոլոս և թագաւորը փափաք յայտնեց զինքը տեսնելու : Հրաւիրուեցաւ արքունիքը , ուր զինքը արժանապէս փառուորելու զիտմամբ այնքան կերցուցին որ խեղճ ձերունին մեռաւ անմարտողութիւնէ : Երեւելին Հարլէյ որ զանիկայ անդամահատեց , հաւասարեց որ իւր մարմինը սքանչելապէս պահպանուած ըլլալով , զեռ կընար երկայն տարիներ շարունակել իւր գոյութիւնը :

Երկրորդն է Հէնրի Ճէնքին , Եօրքի կոմսութեանէն , խեղճ ձկնորս մը , որ հարիւր տարուան հաստակին մէջ զեռ ի լիւդ կ'անցնէր զետերէն , եւ մեռաւ 1670 ին 169 տարուան , ցրտառութեան մը հետեւանքով 140 տարի առաջ պատահած զործի մը համար իրբեւ վիայ կանչուելով , ներկայացաւ արդարութեան առենին առջեւ , բնկերակցութեամբ իւր երկու որդուց , որոնց մէ մին 102 տարուան էր եւ միւսը 100 տարուան :

Հումազոլթ կը հաստատէ տեսած ըլլալ զիւզացի մը որ 143 տարեկան էր եւ իւր կինը 117 : Ոչ նուազ արժանահաւատ է Նորվէկիտցի երեւելի շնականն Կուրբինիթօն որ 160 տարեկան վախճանելով , իւր վիրջին առումութիւնն թողած է 9 տարուան մտնչ մը , որուն երիցազոյն եղբայրը . . . 108 տարեկան էր : Անցեալները Կոստանդնուպոլսոյ լրագիրներն հրատակեցին 130 տարեկան Թուրքի մը ամուսնութիւնը :

Բրօֆէսօր Վայսման որ Էակներուն կենդանաբանական տե-

(1) Տարեկը Բնաբանութեան . Հար . Ը . Գիրք 1:

սակէտով աեւողութեան ուսումը մշակած է , մարդիկներուն անձնասիրութիւնը կամ լաւ եւս կեանքի սէրը փաղաքող հետեւութիւններու կը յանդի Երկայնակեցութիւնը կախումն ունի ոչ միայն մարմիններու մեծութենէն (փիզը կ'ապրի 200 տարի, ձին եւ արջը 40-50, նաստատակը 10 տարի), այլ նաև մեր կենսական տարրներուն կորովին եւ ընտանեաց ու տեսակին շահերէն ծագող նախազգուցութիւններէն եւ հոգերէն։ Առանց հիմնովին հետազօտելու գերազանցապէս բարոյականութիւն ունեցող այս զրութիւնը, գոհանունք բանկով որ հարիւրամեայններու վիճակաղրութիւնը՝ մարդուս արտօնացեալ կացութեանը շահեկան եւ համոզողական ապացոյցներ կը մատակարարէ :

1897 տարուան սկիզբը գործադրուած երկայնակեացներու համեմատեալ վիճակագրութեան համաձայն, Պուէնոս-Այրէսի մէջ սեւամորթ մը, Գրիւսո Գոթրիմ, գետ կ'ապրի 150 էն աւելի տարիք ունենալով։ Միայն Սերպիոյ մէջ երեք հոգի՝ 135էն 140 տարուան, 18 հոգի՝ 126էն 135 տարուան, 123 հոգի՝ 120էն 130, 250 հոգի՝ 115էն 120։

Եւ բոսիոյ հարիւրամեայններուն թիւր շահագրգիտ է . ի Գերմանիա՝ 78, ի Ֆրանսա՝ 213, ի Ապահիա՝ 401, յԱնգլիա՝ 146, յԻրանոտու 578, եւ Բռումնիոյ նման քանի մը երկրաց մէջ հազարէն տևելի։ Միացեալ նահանգաց մէջ, 1890ին, հարիւրը անցած 3981 հոգի կային, եւ Լօնարացի մէջ 21։ Երիբ մէջ 1855 շատ մը ծերունիներ կը զանուեին 120 ը անցած։ Հոչակաւորն Ժուան Գալէտօն հարիւր քստն տարեկան հասակին կրկին ամսաւացած է 98 տարեկան կնոջ մը հետո

Ուսւսիա՝ երկայնակեացներու զաստկան երկիրը կրնայ համարուիլ, որ առոյզ կազմութեամբ կը յոխորասան զուղարար իրենց 150 էն աւելի տարբիներով։ 1850 ին պաշտօնական վիճակագրիը կը հաւասարէ որ կիւռնիոյ սահմանագծին վրայ կ'ապր էր 168 տարեկան ծերունի մը։ Նու տեսած էր Զարերու զահուն վրայ եօթն ինքնակալներ, եւ իբր ականատես վրայ կը խօսէր Բոլթավայի ճակատամարտին վրայ 1709 ին, որ ինքն ալ ուսւ վաշտերուն շարքին մէջ շահատակած էր։

Տօքթէօր Ֆուասսաք կը յիշէ բազմաթիւ 150ամեայներ որոնցմէ մին, լիւսէրնի կանոնիկոս մը, 1346 վախճանեալ 186 տարեկան, եւ Հունգարացի արքեպիսկոպոս մը, Սբոտիսլողա անուն, 185 տարեկան։

Դիւղի մը մէջ անցորդ մը նշմարեց զրան մը առջեւ հօթանասունը անցուկ սպիտակահեր ծերունի մը որ կուլար տըզու մը պէս։ Պատճառը երբ հարցուց, առ պատասխանը առաւ «Մեծ հօրս անսաստտն ըլլայուս համար հայրս զիս գանակոծեց, անոր համար կուլամ»։ Մարդը հիացած՝ ներս մասւ հւտեսաւ որ հայրը 100ը անցած էր և տան գործերով կը զբացէր. իսկ պապը 150էն աւելի տարիքով անկիւն մը նստած էր, հիւանդու։

Կ. Մ. Պէլէյս կը պատմէ 106 տարուան ձօն Ռւփի տասներորդ ամուսնութիւնը. եւ կը հաստատէ որ ձօն Քօվին մեռած ըլլայ 170 տարուան և իւր ամուսինը 164։ Բայ Տէօքթէօր իվանսի, Թովմաս Գարիւ մնուած օրը 207 տարին լրացուցած էր։

Տօրթէօր Վան Օվն որ 331 ծերունիներու տարիքը ուսումնասիրուծ է, կը հաւասարէ որ ասոնցի՛ 91ը մեռած ևն 120-130 տարինկան. 37ը՝ 110. 11ը՝ 145 և 17ը՝ 105 տարին անցած։

Պրոսպիր Լուզաս ող իւր Բնուկան Ժառանգութիւն յորժուշուած գործին մէջ յառաջ կը բերէ չառ հետաքրքիր դէպքիր։ Թմէվարի զիւզացի մը՝ Պետրոս Սորգան, 1724 ին մնուած՝ 185 տարինկան, թողլով երկու որդի, մին 155, միւսը 97 տարուանն Լանսէդ լրագրին Խմբուղիրը քիչ առաջ պատմեց 180 նոց ծերունիի մը հետ իւր տեսակցութիւնը։ Իսկ Պ. Սոլավիլի մանրակիւս վիճակարութիւն համաձայն, 1870 ին Եւրոպիոյ մէջ կը դառնուեին 62,503 հարիւրը անցած ծերիք։ Բայց սեւամորթներու մէջ, յԱմերիկա, աւելի մեծ համեմատութեամբ կը գտնըւին այն տեսակ ծերունիներ, հարիւր հազարի վրայ երկու հազար, ըստ Տօքթէմէրսօնին։

Մինչեւ ցարդ յառաջ բերուած վաստերէն յայտնի կ'ըլլայ որ մարզոց երկայնակեցութիւնը՝ փոխանակ կորուստ ունենալու, անցեալ զարերու համեմատութեամբ կրնայ յարածուն ըսուիլ, քաղաքակրթութեան յառաջազիւմութեամբ։ Բասդէօրի գիւտերը, քաղաքներու առողջապահական բարենրոգումներն, Ընդհանուր կացութեան բարւոքումը և ժողովրդոց հանգստութեան մասին առատաձեռնուած խնամքներն և կիրարկուած միջոցներն, նոյնքան գործիչներ են որ մարդկային կենաց տեւականութեան վրայ բարի աղջեցութիւն մը կը ներգործին եւ երկայնակիացներու թիւը օր ըստ օրէ կը յաւելուն։

Որովհետեւ մարդուս կեանքին միջին սահմանը քանի կ'երթայ բարձրանալու վրայ է՝ նորերս Տօքթէօր Վաշէ, միտայնելով Լէօվի և Պէրթիյօնի հետ, մեր զարավերջիկ սերնդեան կեանքին միջին սահմանն 73 գոտած է: Բայց է թէ այս տարիքին հասնելու մէն մի մարդկային անհատ պրեթէ իրաւունք կը ստանայ: Մինչդեռ ութեւտասներօրդ զարուն վերջերն Տիւփիյար սոյն միջին սահմանն նճ տարի հաստատած էր: Միթմարկան չէ միթէ մէկ զարու մէջ ութ տարի շահած ըլլան:

(Չարայարելի)

Գ. Վ. Թ.

## ԵՐԿՈՒ ՄԵԾԱԳԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

(Չարունակութիւն տես թիւ 17)

Կը ցաւիմ, կը ցաւիմ, մեծապէս կը ցաւիմ, որ Հռովմայ Եկեղեցին՝ Հայոց Եկեղեց ոյն հովուապետութեան հոգերը, տառջնորդաց խորհրդալը<sup>(\*)</sup> Աւքանափաստ ուսերան վրայ զրու. և. Մինաս եպիսկոպոսին — որ ամենապատի. Բալլավիչինի Կարդինալին առջեւը առաքելական հոււտաց զաւոնութիւնը զնիելով՝ մալորութիւններէն մշտնջենապէս հրաժարեցաւ և. իրեւ եռանդուն կաթողիկէական վախճանեցաւ — յաջորդ անուանեց: Զըլլայ թէ այս ծանր լուծն՝ իրեն իրեւ վարձք համարուի, և. Աստուծոյ զատառատանական աթոռին առջեւը, տան մը, իրեւ հընչող պղինձ և. զողանջող ճնծղայ (aes sonans et cymbalum tinniens) ներկայանայ:

Դրանսիլուանիս կարգերը, զաղգայինները Հռովմայ եկեղեցւոյն հետ միանալէն յառաջ, այլ և. այլ տեսակ տուրքերավ չէին ծանրաբեռներ. ու. միայն զատելու պարտական էին գաշնաղրութեամբ հաստատուած ու. վրանին դրուած 100 հունգարական ֆիորինը: Սակայն միութիւնը հաստատուելէն ետեւ՝ ի սկզբան 500, ետքէն 2000 ու. այս տարի նորէն 2000 ֆիորին

(\*) Տարուծման հոււտաց վարժարանին այն տաենի տառջնորդներն հասկնալու ենք. որոնք Աւքսենտիսի — վաղէմի աշակերտին — կարողութիւնները լաւ ճանչցած են:

կը պահանջեն իրենցմէ : Իոկ տաւանձինն հաստրակութիւնները՝ բնակութեան եւ եկամախ առւրջերէն զատ, նաև ուրիշ մասնաւոր տուրքերով անհանգիստ կ'ընեն մեր հայ եղբայրները . ու շարունակ անոն կը սպառնան՝ որ եթէ չեն վճարեր, զիրենք երկրէն դուրս կը վանտեն: Ասոր վրայ աւելցնենք ան ալ, որ հայոց խստիւ արգիլուած է, իրենց վաճառքներն — զոր միութենէն յառաջ կ'ընեն: — օտար երկրէ բերել տալու, եթէ տասոր դէմ ընեն, զնած ապրանքներն իրենցմէ կ'ասնուն: ինչպէս վերջին ատենները պատահած վորձառութիւնները բաւականուալէս կը ցուցնեն: Պաշտպան ամեննեւին չունին: եւ եթէ ի զիալուածի մէկը՝ աւետներով իրենց դէմ եղած անիրաւութիւնները՝ վրանին գթայ, այս գթութիւնը մերիններուն մեծ զրամական գոհէր կ'արժէ: Տեղեր ալ կան, ուր որ ազգայինք եւ ոչ աստուածային պաշտամունքնին համարձակագէս կրնան կատարել . վասն զի միացեալ քահանայները շատ հալածանք կը կրեն: Եւ ամենէն յաճախ պատահածն ան է, որ եթէ պարտաւորութիւննին ըստ խղճի կատարելու չանան, զրամական տուգանքներու տակ ենթարկուած են: Առ առաւելն կարգերուն չնորհքները փնտուզ եւ իւր պարտաւորութիւնները անձիշդ եւ վեր ի վերոյ կատարող քահանան աղաւ է այս տհաճութիւններէն:

Սյս ամեն նեղութիւնները — նորէն կ'ըսեմ — միայն Հռովմայ եկեղեցւոյն հետ եղած միութենէն ի վեր կը պատահի: Այս նեղութիւններուն պատճառաւ արգէն շատերն երկրէն դուրս ելլերու հարկացրեցան: ու եթէ իւր վեհափառութիւնը, Լէուբոլսու Ա. հզօր որշտպանութիւններէն մը չմատուցանէ սպեղանիք մեր ցաւուծ վերքերուն՝ տարակոյս չկայ, որ հոս մնացածներն ալ պիտի հեռանան:

Մարտիրոս Բողոքքի, միացեալ հայ քահանան, եկեղեցականաց զլուխն ու առաջնորդը՝ եւ չուրջ քսան ազգային գերդաստան, Միքայէլ Արաֆի, Դրանսիկուանիոյ իշխանէն այն առաջարկութիւնն ընդունեցան 1690 ին, որ վերը յիշուած ամեն նեղութիւններէն եւ տհաճութիւններէն կ'ազատին եւ Պաշտպալով գեղին մէջ բնակութիւն հանդիսաւ ու ամեն իրենց հարկաւոր բաները կը դանեն, եթէ որ իւր ապաւինութիւնն իբրեւ: Դրանսիկուանիոյ իշխան, ուրիշ բաներու մէջ ալ ընդունին ու ճանչնան: Հայ գերդաստանները, Դրանսիկուանիոյ իշխանին վայլուն խոստումներէն չլացած, եւ մէկայ կողմանէ միութեան հետեւութեամբը

յառաջ եկած խեղճութիւններէն ալ դառնացած՝ համոզեցին զբողոցքի որ չընդունի ու չճանչնայ Հռովմայ եկեղեցւոյն հետ կատարած միութիւնն. եւ ասոր նշան, սկիհին մէջ — ինչպէս որ այս բանս միութեան պայմանները կը պահանջին — ջուր չդնեն, հապա միայն գինի: Աւքսենտիոս Վրզարեան, առաքելական տեղապահը, Միքայէլ Արաֆիի հրապուրիչ խոստումներուն վրայ տեղեկութիւն չունենաղով՝ զանհնաղանդ Բողոցքին եւ իրենները լաւագոյն ճամբան գարձնելու ուրիշ միջոց չգըտնելով՝ եկեղեցական բարեկարգութիւնը ձեռք առաւ. եւ զանհնաղանդ քահանան ու իւր կողմանակիցները — այն հաստատուն յուսով որ շիտակ ճամբան պիտի դառնան — ասով պատժեց: Բայց տեսնելով Բողոցքիի եւ համամիտներուն խստասրտութիւնը՝ զիրենք եկեղեցական ատենին առջեւը բերել տուաւ: Սակայն չներկայացան. մանաւանդ թէ ծանուցին եպիսկոպոսին՝ որ Դրանսիլուանիոյ իշխանին օդնութեանն ու չնորհացը վրայ վստահացած՝ հաստատուն կամքերնին է հաւատքնին ուրանակ: Իրենց սպառնալիքը՝ քիչ մը ետքը կասարեցին. եւ 1691 ին իրեն ուրացեալք, մտան Բողոցքի և 20 գերդաստանը Պաշտպալով՝ որպէս զի հոն Միքայէլ Արաֆի իշխանին չնորհաց ջերմութեամբը տաքնան: Ցաւալի է որ այս հաւատոյ ուրացութիւնը զեռ կը տեւէ. բայց իրենց խեղճ օրինակն ամեննեւին չըմոլոցուց հայոց մեծադոյն մասն, որն որ ուղղափառ Վրզարեանի վերին իշխանութեանը տակ վերոյիշեալ տեղերը. Հռովմայ եկեղեցւոյն հետ ունեցած միութեանը մէջ անդրդուելի կերպով մնացած է:

Աւքսենտիոս Վրզարեան քահանայալիւստական համառօտագրով մը եւ հաւատոյ տարածման ընկերութեան կարգադրութեանը համեմատ, Եեմպերի մէջ, Եեմպերի տրքեպիսկոպոսէն 1692 ին եպիսկոպոս ձեռնաղրուելով՝ Դրանսիլուանիա զարձաւ, ու այս եկեղեցական վիճակին կառավարութիւնը ձեռքն առաւ: Եւ որովհետեւ Դրանսիլուանիոյ իշխանին պաշտպանութիւն դտած Պաշտպալովի հայերուն արտօնացեալ դիրքն եւ հասարակաց ծանրաբեռնութենէն ունեցած ազատութիւնը (immutitas) իւր հաւատացելոցը համար վնասակար խանձ ու հրապոյր մը կը համարէր, անոր համար իրեն եկեղեցական հովիւ՝ բարոյական վնասուց արմատաքի բժշկութիւն զանելու համար Վերաբրանի զօրապետին զիմեց: Բայց Սբաֆիի միջամտութեամբը եւ պիսկոպոսին բարի փափաքը օդն ելաւ. եւ այսպէս պատահե-

ցաւ, որ զօրապետը դվրգարեան իւր աղանչանքովը մէկտեղ Դրանսիլուանիոյ կարգերուն խրկեց, ուր որ ևպիսկոպոսը իւր իմաստուն նախատեսութեամբը կը համարէր թէ կատարեալ յաջողութիւն պիտի դանէ։ Վրգարեան ճանչնալով ժողովրդոց յողոգողութիւնը՝ եսիսկոպոս ձեռնազրուելէն եւ Պաշտպալովցւոց հաւատքին ուրացութենէն յառաջ, բոլոր հայոցմէ — մէջը հասկնարով նաեւ ուրացողները — պարտազիր մը առաւ, որ եթէ ի դիպուածի իւր հաւատացեալներէն մէկն եպիսկոպոսական իրաւասութենէն ինք զինք զուրս հանել ուղենար, եկեղեցական պատժէն զատ՝ 600 ոսկի ֆիորին տուգանք վճարելով պատժուի։ Վրգարեան եպիսկոպոսին եւ Պաշտպալովի հայոց մէջի խնդիրը տէրութեան կարգաց առջեւն եղելով ուղղափառ կաթողիկէականները եւ երեք մէկալ կարգերն ի սկըզբան չկրցան որոշել, որ խնդիրը՝ միայն կաթողիկէականաց, չէ նէ մէկաններուն առջեւն ալ խորհրդածութեան նիւթ ընելու է։ Վերջապէս կարգերն որոշեցին, որ եթէ եպիսկոպոսը՝ բոլոր կարգաց առջեւը կարենայ ցուցնել, որ Պաշտպալովցիները՝ իւրենց հաւատքին ուրացութենէն յառաջ արդէն Հռովմայ եկեղեցւոյն հետ միացած էին, այն ժամանակ՝ խնդրի տակ եղած նիւթին որոշումը՝ միայն ուղղափառաց վերաբերի. իսկ եթէ չէ այն ատեն խնդիրն առանց հաւատքի տարբերութեան, Դրանսիլուանիոյ ամենն կարգերը որոշեն Անցած — 1692 — տարին Գլուխ քաղուած տէրութեան աւագաժողովն, այս որոշման համեմատ, իրեն յանձնուած գործքն կատարեց, ու 12 հոդիէ կազմուած մասնաժողով մը որոշեց. որն որ չուտ մը համոզուեցաւ այս — մեր առջեւ արդէն ծանօթ — բանին վրայ, թէ Պաշտպալովցիներն ալ առանց բացառութեան մէկալ հայերուն պէս հոռվմէական ուղղափառ էին։ Խնդիրն այն ատեն Դրանսիլուանիոյ կառավարութեան խորհրդին առջեւն ելաւ, որն որ Նիկողայոս Պէղէն ատենազպրին առաջարկութեանը համեմատ կարեւոր համարեցաւ, որ ցուցուի թէ արդիօք Հռովմայ եկեղեցւոյն հետ եղած միութիւնը հաւատո՞յ վերաբերեալ նիւթերու վրայ է միայն, չէ նէ եկեղեցական խնդիրներէ զատ, նաեւ ուրիշ բաներու վրայ ալ կը տարածուի։ Վերին կառավարութեան խորհուրդը, խնդրոյն՝ այս ուղղութեամբ ըլլալի քննութիւնը կարգադրեց։ Եւ որպէս զի ասոր նկատմամբ ճիշդ տեղեկութիւններ կարենայ ատանալ, շատ մը արժանաւոր մարդիկ խըրկեց ամեն հայերուն, որպէս զի այս բանս հետազօտեն։ Խըր-

կուածները համոզուելէն ետեւ՝ որ հայերուն՝ Հռովմայ եկեղեցւոյն հետ ունեցած միութիւնը միայն հաւատոյ վերաբերեալ բաներուն նկատմամբ է. — եւ այս նիւթիս վրայօք ազգայնոց կողմանէ զրի տնցուած ու տրուած յայտարարութիւնը, (զորն որ վերը անեանք) վերին կառավարութեան խորհրդին ներկայացնելու համար հետերնին առնելէն ետեւ — իրենց առաքելութեանն արդեանց վրայօք վերին կառավարութեան տուին տեղեկութիւննին թէպէտ խնդրոյն որոշումը միօրինակ կը խոստացուի, բայց եւ այնպէս այս նիւթիս մէջ մինչեւ հիմայ բան մը չպատահեցաւ Եւ սակայն Պաշտպալովցւոց հաւատքին ուսրացութեանը եւ տակէ յառաջ եկած խնդրոյն որոշմանը յապաղելուն համար, վաանդ կայ՝ որ Հռովմայ եկեղեցւոյն հետ եղած լինցած միութիւնը վախճան չընդունի : — Կարգերն ինչպէս կ'երեւայ, որոշում մը պիտի չընեն, մինչեւ որ իւր Վեհափառութիւնը խստիւ չհրամայեր, որ այս բանս բոսէ մը յառաջ ըստն լմացնեն :

Գլուխ, 1693, հոկտեմբեր 10»

Ավանո՞ս որ, անանուն զրողը — որովհետեւ հետաքրքիր յիշատակարանս ստորագրութիւն չունի — չշարունակեց այս պատուականս պատմութիւնը : Վիեննայի արքունական զիւանին, ինչպէս նաև Պուտաբեշթի համալսարանի մատենադարանին մէջ պահուած արձանագրութեան ընդօրինակութիւններն ալ այսչափ միայն կը պարունակեն : — Ինչպէս ըստնք, շատ հաւանական է, որ այս մեծակշիռ զրութիւնը լէսովոտոս Ա. կայսեր զրուած է:

## ՕՐԵՆՍԴՐՈՒԹԻՒՆ ՕՍՄԱՆԵԱՆ

### ԸՍՏ ԾԻՍԻ ԱՆԱԳԻՏԱՅ

ՆԿԱՏՄԱՄԲ ԿՏԱԿԱԻ ԿԱՐԳԵԱԼ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԵԻ ԱՐԳԵԼՄԱՆ

ԵԻ ՊԱՐԳԵԽԱՍՈՒԹԻՒԹԵԱՆ ԸՆԴ ՄԵԶ ԿԵՆԴԱՆԵԱՑ

ԵԻ ՀՐԻՏԱԿԱՑ ԵԻ ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆՑ

Դ Լ Ո Ւ Խ Ա .

ԿՏԱԿԱԻ ԿԱՐԳԵԱԼ ԽՆԱՄԱԿԱԼԻ<sup>(1)</sup>

ԵԻ

ՆՈՐԻՆ ԳՈՐԾՈՑ ՎՐԱՅ



ՀԱՏԱՄ Ա . — ԽՆԱՄԱԿԱԼԻ ՎՐԱՅ

Յօդ. 1. — Խնամակալն՝ որ կ'ընդունի իրեն յանձնեալ  
խնամակալութիւնը ի կենդանութեան կտակաղրի, չկրնար անոր  
մահուանէն յետոյ զլանալ կատարելու խնամակալութեան պարտ-  
քերը, եթէ կտակաղիրն անոր իշխանութիւն տուած չէ էրաժա-  
րելու ամին վայրկեան:

Յօդ. 2. — Մերժումն խնամակալութեան, մինչ յայտնուի  
ի կենդանութեան կտակաղրի եւ կը հասնի ի ծանօթութիւն նո-  
րին, կ'ազատէ խնամակալը ի ծանրաբեռնութենէ : Անվաւեր է  
այդ մերժումն, եթէ ծանուցեալ չըլլայ կտակադրին :<sup>(2)</sup>

Յօդ. 3. — Ի կենդանութեան եւ ծանօթութեամբ կտակա-  
ղրի խնամակալութիւնը մերժող խնամակալն՝ չկրնար զայն ըն-  
դունիլ յեւ մահուան նորին :

Յօդ. 4. — Մինչ խնամակալն իւր միտքը չէ յայտնած

(1) Խնամակալ Tuteur:

(2) կտակաղր Testateur:

կտակագրին մահուանէն առաջ, կրնայ ընտրութիւնն ընկլ (ընդունիլ կամ մերժել խնամակալութիւնը) յետ մահուան:

Նորոգէս կրնայ ընդունիլ պաշտօնը յետ մերժելոյ զայնս, միայն թէ զատաւորն մերժման վրայ հաստատ ցննայ:

Յօդ. 5. — Հոելեայն ընդունելութիւն խնամակալութեան կը հաւ տատրի տրտոյալուեալ ընդունելութեան:

Սոյն ընդունելութիւնը կրնայ ծագիլ վարերաբար յորմէ եւ է արամագրութիւնէ՝ զոր րրած րլլայ խնամակալն, զոր օրինակ վաճառումն տան՝ որ պատկանի ժառանգութեան կտակագրի, գնումն իրիք՝ որ օգտակար րլլայ ժառանգաց, վճարումն պարտուց կամ պահանջումն առնելեաց:

Յօդ. 6. — Խնամակալութիւնն յտնածնեալ ի կտակագրէ՝ չըկրնար սեղմիլ ի մասնաւորեալ գործու Սեղմեալ խնամակալութիւնն կը զօրէ իրրեւ ընդհանուրն:

Նոյնը պէտք է բսել, եթէ հանդուցեալն յանձնած րլլայ մէկուն վճարել իւր պատաքերը, եւ միւսոյն՝ պահանջել իւր առնելիքները, թէ մէկն եւ թէ միւնն ընդհանուր խնամակալ կ'ըլլայ:

Յօդ. 7. — Կտակագրին կրնայ յանձնել խնամակալութիւնը իւր կնո՞յ մօրն կրտսերոյն (<sup>1</sup>) եւ ուրիշ որ եւ է կնոջ կամ իւր ժառանգներէն մէկուն:

Մայրն կամ որ եւ է անձ կրնայ զատաստանական խորհրդական կարգուիլ իւր զաւակացը խնամակալին գործոց հսկելու համար:

Յօդ. 8. — Ի հօրէ անուսնեալ խնամակալն նախաղաս է հայրենական հաւէն անուանեալ խնամակալին:

Եթէ հայրն իւր որդույն խնամակալութիւնը մօրը յտնած, եւ հաստատ մնայ իւր կամաց վրայ մինչեւ ցման, հայրական հաւն չկրնար իրաւունք ինչ ունենալ կրտսերոյն խնամակալ լութեան:

Եթէ հայրն անկտակ մեռնի, հայրական հաւն կը նախաղասի մօրն, խնամակալութեան եւ ընտանեաց բարի հօր պարուքերը կատարելու նկատմամբ:

Յօդ. 9. — Խնամակալն պէտք է ըլլայ օսմանեան (<sup>2</sup>), ող-

(1) Կրտսեր Mineur.

(2) Musulman.

ջամիտ, չափահաս (<sup>(1)</sup>)։ արժանի վատակութեան եւ բարի հայր ընտանեաց։

Եթէ կտակազիրն յսնձնէ խնամակալութիւնը այնպիսի անձի՝ որ զուրկ ըլլայ այս յատկութիւններէս, զատաւորն կրնայ զանիկայ պաշտօնանկ ընել եւ ուրիշ մը փոխանակել անոր։

Յօդ. 10. — Կտակազիրն կրնայ յետս կոչել խնամակալութիւնը, նաեւ առանց զիտութեան խնամակալի, որ զայն ընդունած ըլլայ։

Յօդ. 11. — Կտակազրէն ընտրեալ խնամակալն չկրնար պաշտօնանկ ըլլալ ի դատաւորէ, եթէ արժանապատիւ եւ ընդունակ ըլլայ կատարելու խնամակալութեան պարտքերը։

Եթէ անընդունակ ըլլայ արդ պարտքերը կատարելու, դատաւորն պիտի յաւելու անոր ուրիշ խնամակալ մըն ալ։

Եթէ դատաւորն համարի որ խնամակալն բայցարձակապէս անկարող է կատարելու խնամակալութեան պարտքերը, ուրիշ մը կը փոխանակէ անոր Եթէ փոխանակեալ խնամակալն վերստին ստամայ ընդունակութիւնը, նմանապէս վերստին կ'ըստանայ խնամակալութիւնը։

Խնամակալն չկրնար պաշտօնանկ ըլլալ դանդատանօք միոյ կամ բազմաց ի ժառանգաց։

Պաշտօնանկ կ'ըլլայ անիկայ երբոր ապացուցուի անոր վրայ զեղծումն վասահութեան։

Յօդ. 12. — Եթէ խնամակալութիւնն կարգեալ ի հանդուցելոյն, եւ ժառանգք զանց ընեն վճարեալ ժառանգութեան պացուցեալ պարտքերը եւ ընդունել պահանջները, կամ գործադրել հանդուցելոյն վերջին կամքը, մինչ ժառանգութեան պահանջմաէր կամ ստարտատէր ըլլայ, կամ մինչ հրիտակ մը կայ, դատաւորն խրամակալ մը կ'անուանէ։

Դատաւորն կրնայ նմանապէս խնամակալ անուանել, եթէ մին ի ժառանգաց կրտաեր է, կամ եթէ հրապարակաւ ճանչցուած ըլլայ որ կրտաերոյն հայրն մսխող է, կամ եթէ, հայրն բացակայ ըլլալով հեռու քաղաք մը, պէտք ըլլայ պահանջել կրտաերոյն պատկանեալ իրաւունք մը, կամ վերջապէս եթէ ժառանգք յամառին չվաճառել ժառանգութեան ինչքը՝ ծանրաբեռնութիւնները վճարելու համար։

Յօդ. 13. — Եթէ հանգուցեալն կամ դատաւորն երկու

(1) Majeur.

խնամակալ անուսնէ, ոչ ոք ի հայանէ կրնայ դործել վառերա-  
բար առանց հաւանութեան միւսոյն, բաց ի հետեւեալ դործոց :


Թաղումն հանգուցելոյն, — Գործ արդարութեան յանուն  
հանգուցելոյն՝ նորին իրաւունքը պաշտպանելու ձամար, —  
իմզրել հանգուցելոյն պահանջները, բայց առանց անդորրագիր  
տալու, եւ վճարումն պարտուց ի նմին տեսակի, — գործադրու-  
թիւն արամազրութեան վերջին կամաց և չնորհո որոշ ազքա-  
տի մը, — գնումն հարկաւոր իրի ի գործածութիւն կրտսերոյն,  
եւ ընդունելութիւն պարզեւատուութեան իրիք և չնորհ կըրտ-  
սերոյն, — գրութիւն կրտսերոյն ի գործ ինչ, — վարձումն ըն-  
չից կրտսերոյն, — հատացոմն փոխառութեան եւ ստոյգ ի-  
րաց որ աւանդ գրուած են, եւ այնպիսի իրաց՝ որ յափշտակ-  
եալ են ի հանգուցելոյն, եւ այնպիսի իրաց՝ որ գնեալ են ի  
հանգուցելոյն, եւ այնպիսի իրաց որ անկէ գնուած են, բայց  
այդ գնումն ապահստութեան ևնթակայ է, — բաժանումն ըն-  
տանեկան իրաց ընդ մէջ տէրանց՝ որք հանգուցելոյն հետ միա-  
տեղ ստացած են, — վաճառումն նիւթոց՝ որք ևնթակայ են  
ապականութեան, — վերստին ստացումն իրաւանց կամ ցըր-  
ռեալ ընչից:

Յօդ. 14. — Եթէ կտակագրէն ընտրեալ երկու խնամա-  
կալներէն մէկն միայն ընդունի խնամակալութիւնը՝ անոր մահ-  
ուանէն յետոյ, զատաւորն կրնայ յաւելուր անոր դատաստանա-  
կան խորհրդական մը:

Եթէ զատաւորն յաւելու խնամակալին դատաստանական  
խորհրդական մը, պահպանութիւնն ընչից խնամակալին կը  
պատկանի, սակայն անիկայ չկրնար ընել որ եւ է գործ արա-  
մազրութեան առանց միջամառութեան եւ ծանօթութեան խոր-  
հրդականին:

Յօդ. 15. — Խնամակալն անուանեալ ի խնամակալէ ընտ-  
րելոյ ի հանգուցելոյն՝ է խնամակալ երկուց ժաւանգութեանց,  
երբոր անիկայ անուանեալ ըլլայ նաւեւ. ի մասնաւորի խնամա-  
կալի. ժաւանգութեան համար նոյնը պէտք է ըսել խնամակա-  
լին նկատմամբ՝ որ ընտրեալ է ի խնամակալէ անուանելոյ և  
լդատաւորէ, եթէ խնամակալութիւնն ընդհանուր է:

(Շարայարելի)



ՊԱՏԻԵՐ տառն եւ հիճգ օրց մի անզամ կը հրատարակուի:

Բաժանորդագրութեան տարեկան գինն է  
Կ. Պոլոյ նամար . . . . . 40 դահեկան.  
Դաշտաց եւ օտար երկիրներու նամար  
Պրատարի ծախըն ի միասին նաշուելով 50 . . .

## Իշաքաևիշր թիշ 2 դահեկան

ՊԱՏԻԵՐԻ խմբագրատունն է ի ներա , Եկշիլ փողոց  
Թիշ 1 , որ պէտք է դիմել բաժանորդագրութեան եւ քերին  
Վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

## RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÈCHIL N° 4

معارف نظارت جليله سنك رخصتيه طبع او نشدر